

Յիշենք եւ այս .որ կօնքրէսի մասնաւոր .ոչ-պաշտօնաւթան նիստին մէջ, մեր հայրենակից պ Հ.Առաքելեան խօսելով Բագուի կոռորածի մասին , հարցմունքներ ուղղեց մուսուլման վարդապետներին եւ գիտականերին. թէ որոնք են Ղուրանի եւ իսլամ կրօնի վարդապետութեան տըամադրութիւնները եւ թելադրութիւնները այդ սոսկալի դէպքի վերաբերմամբ :

Ահա այդ հարցումները .

1) Արդեօք Ղուրանը կը բովանդակէ այլասիրական գաղափարներ :

2) Արդեօք Ղուրանը կը ճանաչէ ուրիշ կրօնները . թէ միայն տանելի կը համարէ նրանց գոյութիւնը :

3) Արդեօք Ղուրանը կը թելադրէ հալածանը ոչ-մուսուլմանների դէմ. կամ թէ կարգիլէ ֆանատիկոսութիւնը :

Արաբ եւ մուսուլման առողջական սրանները եւ գիտնակ սնները խոստացած են պատասխանել այդ հարցմունքին :

Հ.Ա.



ՀԱՅԵՐԵՆԱԳԼԸՆ ՅՈՎՃ. ՄԻՔԱՅԵԼ ՇՄԻՏ

Մնած է 'ի Նեւէօթթիւնկ Պատիերայի մէջ . հոն յաջորդաբար Բառաւառ . Միւնիւն եւ Վիւրց զուրկ բազարներն ուսմունքն աւարտելով , քահանայ ձևոնադրուեցաւ 1867 յունիսի 27ին . բաց 'ի հայերէնէ՝ գիտէր նաեւ արաբական . պարսիկ . առաջի : քաղցէ սրէն եւ երրայական լիզունները . Լայրցիկի արեւելեան ուսմանց ընկերութեան անդամ էր :

1871ին գերմաներէնի թարգմանեց Յովճ: աննու Մանդակունոյ ճառակը . 1872ին հրատարակեց Կրիպոր Լոււաւուրչին Յաճախապատռում ճառակին թարգմանութիւնը . վերջապէս 1900ին 'ի լոյս ընծայեց Եզնկայ Կողբացւոյն Եղծ աղանդոցը . եւ Թագէոս Սուաքելոյն ու Սանդխառյ Կուսին վարուց պատասխանքիւնը : Խնդիրն 1883էն ի վեր ժողովրդապետական պաշտօն կը վարէր 'ի Ֆրուասթէթթէն Պատիերայի մէջ, ուր եւ հանգեաւ 'ի Տէր ներկայ արևոյն յունիքար 20ին :

Հանգի՛ առ յաւիտենական բարեյիշտակ հայասէր գերմանացի երիցուն :

Յ. Վ. ՄԻԿԱՅԵԼ